

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Պ Ա Ր Ա Պ Մ Ո Ւ Ն Ք

### ԿԻՒՐՂԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻՈՅ

Մարդեղութեան Խորհուրդին նպատակը.—

Տեսնելէ ևտք Կիւրեղևան «անհետութիւն» Մարդեղութեան Խորհուրդին առնչութեամբ, այժմ հարկ է այդ միջոցաւ քննել րուն նպատակը նոյն խորհուրդին։

ա. Մարդացեալ Բամին Միջնորդութիւնը.—

Կիւրեղ Աղեքսանդրացիի համար Մարդեղութեամբ Բանն Աստուած նախ եւ առաջ միջնորդը եղաւ, նպատակ ունենալով մարդկային ցեղի ֆրկութիւնը։ Սոյն նպատակի իրագործման համար հարկ եղաւ Բանին մարդանալը, որով Կիւրեղի աստուածարանութեան մէջ անհրաժեշտ կապ մը ստեղծուեցաւ ընդմէջ Փրկագործութեան եւ Քրիստոսի Մարդեղութեան։

բ. Մարդացեալ Բամը Միջնորդն է որքան առեն որ Ան կը հաջուցնէ մարդիկ ընդ Աստուծոյ։

Քրիստոս եղաւ Միջնորդը, որովհետեւ, իր Փրկարար գործով հաշտեցուց մարդիկ Աստուծոյ հետ և վերահաստատեց ազգինական յարաբերութիւնը ընդմէջ անոնց։ Սոյն վերանորոգման համար բացառիկ եւ անփախարինելի միջամտութիւն մը անհրաժեշտ էր Մարդացեալ Բանին Անձով, որ Իր Վրայ ունենար աստուածային ու մարդկային գոյավիճակներ՝ գործադրել կարենալու համար իր «Փրկագործական անհետութիւնը» որպէս արարք միջնորդութեան։

գ. Զարչարանիք եւ տկարութիւնիք անհրա-

ժեշտ հետեւանեները եղան Մարդեղութեան, որոնք սակայն «տնտեսութեամբ» իմաստ ստացան։

Բանն Աստուած Իրը ըրաւ ամէն շարչարնք եւ տկարութիւնք Ի՞ր իսկ մարմնոյն միջոցաւ՝ որ անձառելի կերպով միացաւ Իրեն, ինք — Բանն Աստուած՝ սակայն ինքնին մնալով անշարչարելի։ Աստուածային ընութեան «անչարչարելութիւնը» կը լըրացուի Կիւրեղեան «շարչարելի ըստ անտեսութեան» իմացումով, որ է ըսել թէեւ Աստուած ըստ Իր ընութեան շարչարելի չէ, սակայն բացառիկ նպատակի մը սիրոյն Ան նոյն տառապանքները Իրը ըրաւ իր մարմնոյն միջոցաւ։ Այս պատճառարանութիւնը կը համաձայնի այն իրողութեան հետ թէ Բանն Աստուած անգիտակ չէր թէ ինք պիտի ծնէր կնոջմէ՝ մարդոց ֆրկութեան համար։ Հետեւարար, իր անգիտակ ըլւալը՝ իր գալիք շարչարանքներու կամ ոըկարութեանց նկատմամբ, ինչպէս նաև իր պատրաստակամութիւնը Հանդիպ կամաւոր յանձնառութեանց, գոյացուցին եւ բացատրեցին «տնտեսութիւնը», եւ երեքը միասնարար, — այսինքն գիտակցիլը, յանձնառու ըլլալը եւ տնտեսութիւնը, յայտնեցին ֆրկագործութեան մեծագոյն արարքը Մարդացեալ Բանին ձեռամբ որ, թէեւ աստուածային ընութեամբ անշարչարելի, սակայն նպատակաւոր միաւորումով մը յանձնառու եղաւ մարդկային տկարութեանց, շարչարուելով, խաչուելով եւ թաղուելով։

ՄԵԼԻՄԱՐԱԱՆՈՒԹԻՒՆ «ՏԻՄԵՎԱԿԱՐԵՎԱՅԻ» —

Մարդկութեան որոշակի նպատակը «անոնսութեամբ» առաւել եւս մեկնարան ասծ է Պարապմանց Գրքին մէջ Ա. Գրային

բարգաթիւ մէջ ըբրումներով։ Զայն արդ չ- չիրուն մէջին հետեւեալ մեռման կարողակ ցանք արտաքիրել աւելի պարզուած տևո- նելու ցանկութեամբ։

### ՔՐԻՍՏՈՍՈՒՈՎ

### Ի ՄԱՐԴԻԿ

### ՑԱՅՑԱՆՈՒԱԽ

ա. Խոնարհութիւն ծառայի  
կերպարանաւ «որ զան-  
ձրն ունայնացոյց»

Աստուծոյ պատկերը

Համախմբում եւ եղ-  
րայրութիւն նոր ան-  
դամակցութեամբ

բ. Որդիութիւն

Ասրատուղծ յարարե-  
րութիւն Աստուծոյ և  
մարդոց միջնւ

արրագործում և ար-  
դարացում

գ. Զարչարանք եւ զոհա-  
դործում

Միեղերական մաս-  
նակցութիւն եկեղեց-  
ւոյ կեանքով եւ Խոր-  
հուրդներու ստացու-  
մով

Վերագտնում կորու-  
ւած անձին եւ որդե-  
գութեան ապահո-  
վութիւն։

Վերադրեալ պատկերը երեք քայլեր կը  
պարզէ մեր մաքին տոջեւու

ա. Քրիստոսով եղած նախաձեռնու-  
թիւնը,

բ. Մարդոց մէջ գոյացած Քրիստոսի  
ժայռու պատկերը,

գ. Քրիստոսի մի՛շորդութեամբ ստեղ-  
ծուած մարդկային կեանքը։

Այս երեքը աւելի թանձրականօրէն ցոյց  
կու տան Մարդեղութեան փրկարար Հոգն-  
տեսութիւնը։ Առնենք իրաքանչիւրը ա-  
ռանձինն։

Ա. Զանձն ունայնացոյց, առնելով ծա-  
ռայի կերպարանքը։

Քրիստոսի Անձին ունայնացումը առա-  
ջին անգամ բացատրուած է Պօղոս Առաք-

եալի Փիլիպեցոց Թուղթի Բ. 7-ին մէջ։  
Թառը կը համակառասիսնէ Քրիստոսի  
ամբողջական խոնարհութեան ծառայի կեր-  
պարանքով։ Վիճակ մը՝ որ իր կեդրոնական  
տեղը կը գրաւէ Տիրոջ փրկագործութեան  
մէջ։ Կիրեղ Հայրապետ այսպէս կը բնո-  
րուէ։

ՎՃի ըստ բնութեան գոլով եւ ըստ ամեն-  
նային ամենակատար, Բանն Աստուծոյ, Եւ  
բաշխեալ յիւրայն լրմանէ ստացաւածոցս,  
զիւսն քափեալ ասեմք, ոչ ինչ յիւրն վը-  
նասեալ բնութիւն։ Եւ ոչ ի պարտ գոլոյն  
այլ ազգ ունել, կրեալ ամբոխումն ինչ եւ  
ի նուատութիւն զիջումն ըստ իրիք ինչ  
բնաւին, քանզի անփոփոխելի եւ անայլայ-  
լելի է եւ ինքն որպէս եւ ծնող նորա...

իսկ յորժամ եղեւն մարդին, այսինքն մարդ և պարգևաբանած ազգատութիւն իրաւուցանէ»<sup>(1)</sup>։

Ընդդեռած խօսքիրը կ'ուզեն բացատրել թէ Քրիստոսի Անձին մէջ երկու վիճակները դոյտկցոծ են եւ դիրաք լրացոցած։ Աւելին, կը յայտնուի թէ մարդկային տղթաւ-

տութիւնը իրացուց՝ բաշխելու համար գյուղոյն բաւոնի տուացուածու։ Ասք Կիւրեղ անուններով եւ համապատասխան առող բողելիններով կը բատկանչէ Տիրոջ երկու դուրսինակները ամորդկային եւ տուուածոյին—թէ՛ Մարդեղութենէն առաջ եւ թէ անկէ ետք։

### Մարդեղութենէն առաջ

**Միածին**  
Բանն Աստուած  
Պատկեր  
Ճառապայթ եւ  
Նկարագիր էութեան Հօր  
  
Կեանք, փառք, լոյս  
Իմաստութիւն  
Զօրութիւն, բաղուկ աջ  
Իմարդրեալ մեծ  
Վայելլութիւն  
Տէր Մարաւովթ

### Մարդեղութենէն եսի

**Մարդ**  
Ցիստոս-Քրիստոս  
Քաւութիւն  
  
Միջնորդ  
պառւզ ննջեցելոց  
անդրանիկ ի մեռելոց

Երկրորդ Աղոթ

**Գլուխ**  
Ժարմնոյ  
Եկեղեցւոյ<sup>(1)</sup>

յատրուի, որուն համար մարդկային հոգին իր իմացականութեամբ պատրաստ ըլլալու է իր Արարշին նմանութիւնը ընդունելու։ Մարդ կրնայ զմաստած պատկերել իր միտուզ, տրամաբանութեամբ եւ իմացականութեամբ։

Նաեւ, նոյն աստուածային պատկերը սրբագրծումով եւ սրբեգրութեամբ աստածային կնիքը կը դրոշմէ մեր մէջ։ Այս կնիքը սակայն կախում պիտի ունենայ այն ուղիղ յարաբերութենէն, որ պէտք է ստեղծվի Մարդացեալ Բանին եւ մարդոց միջեւ—առաջնին չնորհած քատութեամբը եւ երկրորդին զայն ընդունելու անկեղծութեամբը։

Բ. Պատկեր Մարմնոյն Քրիստոսի  
Քրիստոսի խոնարհութեամբ մարդոց մէջ յայտնուեցաւ Աստուածյ պատկերը։ Խոնարհութիւն «Ճառապայթ» եւ «ունայնացումի» աստրոգիրիններով։ Որդին միայն ըլլալով կատարեալ եւ բացարձակօրէն ճըշդրութ պատկերը նօր, պատկեր մը գծուած նօր խոկութեան եւ էութեան վրայ, կարողացաւ իր այդ պատկերը չանահութեամբ։ Փոխանցել մարդկութեան։ Այսպէս, նօր պատկերի «փոխանցումով» մեզի չնորհած կ'ըլլայ նաեւ մասնակցութեան պայմանը—մեր մէջ ունեցած «Աստուածոյ պատկերը» միայն մասնակից դառնալով կը բա-

(1) Պարապմունք, գլ. ժԴ, էջ 110։

(1) Պարապմունք, ն 99։

«Թէպէտ ևղեւ ընդ մեզ տնօրինաբար դի կմժամանակ ունիմք բարեխօս առ հայր զԵթուաւ Քրիստոս քարդարն, եւ նա է քաւութիւն մեղաց մԵրոց»<sup>(2)</sup>:

Կիւրեղի համար փրկագործութիւնը էապէս վերականգնում է մարդկային բոլոր անկուսներուն եւ ակարութեանց: «Պատուկերը Որգւոյն յատկութեանց ամրողութիւնն է որպէս նշան որդիութեան և որպէս կամուրջ մարդկային սրբազործումի, որպէս վերադարձ դէպի Աստուած իրեւ որդիներ:

Գ. Տիւզերական Մարմին Քրիստոսի որ է եկեղեցի:

Կիւրեղի քրիստոսաբանութեան մէջ Մարդեղութեան տիւզերական արժէքը կարեւոր տեղ մը կը զբաւէ.

«Ապա աւքմնն բազում սուրբք ևղեն նախ քան զնա, եւ ոչ ի նոցանէ իմմանուէլ անուանեցաւ, էր աղագաւ, քանզի չեւ եւս հասեալ էր ժամանակ. ըստ որում պարտ էր ընդ մեզ, այսինքն, ըստ մերում բնութեանն լինել...»:

(2) Անդ, ԺԴ, էջ 113:

(Շարունակութիւն 2 եւ վերջ)

Մարկեզութեամբ Քրիստոսի փրկագործութիւնը անմիջապէս կը դառնայ տիեզերական և ամրողջական, որով եկեղեցւոյ հաստատումն ու խորհուրդներու մատակարարումը կը գտնան հաստատ նշաններ և աւզիներ այդ տիեզերականութեան է Կիւրեղ յատակորէն կը նչէ թէ Հպատակերինք իսկական ներկայութիւնը մէջ Մկրտութեամբ կը զծուի, բանի որ անով կը թաղւինք ի Քրիստոս և կը վերածնինք: Կիւրեղ նաև յստակ ուշազրութեամբ «պատոկերինք» միւս շրջանակն ալ կը զծէ որ է Ս. Հաղորդութիւն որպէս սկիզբ ընդհանրական փըրկութեան: Քրիստոսի Մարմնոյն ճաշակումով, մարմնապէս —որպէս եկեղեցի եւ որպէս անհատ — կը սրբուինք, հոգեւորապէս կը վերանորոգուինք, եւ տիեզերական չափանիշով Քրիստոսի նորհրդական Մարմնոյն կ'անդամակցինք: Այսպէս՝

«Արդ ասէ զմեզ անմաքուրս, եւ լուանայ զշաղախնալս, եւ ի մարմնական խորհրդոյ ի բաց առաքէ զմեռելութիւն պատուական արիւնքն Քրիստոսի, եւ ի ձեռն սրբոյ մկրտութեան մաքրութեան»:

ԶԱՀԻԿՆ Ն. ՎՐԴ. ԱՐԶՈՒՄԱՆԻԱՆ